



# ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԵԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Զ. ՑՐԻ 1892

Յարկեած 10 ֆու. տվի - 4 ռու.  
Վեցամինոյ 6 ֆու. ուղի - 2 ռու. 50 հ.  
Մէկ թիվ կարգ 1 ֆու. - 50 դրամ.

Թի 5 ՄԱՅԻՍ

## ԱԽՍՈՒՄՆԵԿԱՆ

### ՍԱՅԵՆԳՐԱԿԱՆ

ԳՐՈՂԻ ԳԻՒԴԻՋՈՒ ԹՈՂԱՐԳՔ ԸՆՈՒՆԵՐԸՆԵՐԸ



տուր. 19.) բառակցքներ կար-  
մրագիծ են, նոյնպէս եւ զիսուոր  
վերագիր զըսութիւն  
մին է այս, (մէջ. 15×  
10 սնկ. զրութիւնն  
միահին 11×6, 5 սնկ.

տուր. 19.) բառակցքներ կար-  
մրագիծ են, նոյնպէս եւ զիսուոր  
վերագիր զըսութիւնն  
միահին ապիրտ չէլ է, զիս-  
տուած են. Զեռագիր, որ 512 էլ է, զիս-  
տուած ապիրտ չէլ էն նիմոցայս կորցցեց,  
ի վայլում Մելքոնեկ առկաւագին առաջեալ  
արդեամբ իւրլը թվին թէ՛Նկ. (=1748) սիրան  
տարւոյն աւարեցաւ ։ Զեռագիր վիրլը՝ Սիրէնի

<sup>1</sup> Ասկան բառ ըլլալու էր 412. ժամ զի դրին էին-  
ու թաւեր նշանաւելու ժամանակ 1395: Եսոն շինք մամբ  
պէտք է հարուել 280 եւ, որոյ 130—239 էինը էնան դրաց  
մէջ: Այսին երկու դասակ թուղթ կայ:

կրօնարկի յիշատակարանէն յառաջ կայ ցանկ մը  
գրաւթեաննիթ թէրուուն, բայց մանաւանդ ի պրան  
երկար յառաջանութիւն մը գառնեցրից: Այս  
յառաջանութիւնն, զօր արգէն քանի մ'անգամ  
յիշեցինք, կը գննէք հոս ըստ մեր ձեռադրին:

Այսին բառաւոյ: Եղուշուոս  
Աւուունիւն բարձրանոտ: — ի՞ս թարգմանացն  
Արոր առաջոց մանես առեմ եւ գաւթի եւ  
նիմիքաց սոցին, որ աթենական ուսումնակն էին  
կրթեայք, ու ունիմք զպրկղութարգմանաւ:  
կամ մեխեալ, զուց թէ թարգմանեալ իցին,  
ոյս անհաջողութեան ացին, և յանուան մու-  
թեան սպասարկ է, յազէն մորկ: կամ զուցէ,  
թէ թարգմանից առանելով, զի ի պրփիւր,  
եւ ի ստորոտթեանցն. նաեւ յանձնի զոցի ա-  
մանութիւն կարեւ է ուսանել որ ինչ ի քրո-  
պարկի գոյ: ոյ թարգմանեցին զայս ի զնոցն  
բան կինէն. եւ երեխնէ, եւ շորերին, եւ եւս  
բազմանց որ յանմանթեւն ինքն երեւէ: Բայց  
օգտութիւն բացաւ ունի յանձնեալ ի պրփիւր  
(էջ 2): Եւ յոյլ զոր ու գտանմէ ի նոսաւ:  
յոյը օգտութիւնն հայեցեալ, հարկեցայ առել  
առանութեաննել զտեսութիւն սորա. օգնա-  
կանութեան հուրցը ասուսցոյ: նաև ի պատահա-  
կանութեան այօծից ենքոց: Բայց յառաջադրու-  
թիւն բանանն ընդ իր լուծանն է յանձնա-  
նութ եպիսկոպոս ու մանէ, եւ յայլ թարգ-  
մանն այ ընդ բնապահնեն: այլ գտաւար մուծանէ  
կետ ի բնապահ անըր նաև ի թարգմանու-  
թիւնն էն անկարութ ի իմանուածոց: զի ի  
մաց եղուէ է թարգմանեալ ի հայ բարբառ ի  
Ալմասէ քանակէ, յաշխատամիր ու մանէ: եւ  
առացկութ վայս անիմ զդիրս զայս զրո ու է  
անհար գտանել ձեզ հանգերձ իւրզ զին մնէ-

1 Զեւ. 123 Ա. էջ 507—510:

2 Զեւ. 123 Ա. էջ 1—5:

3 Զեւ. անդ կը դրուած, այլ տեղ թոյուան է  
զարդարութ բուրու: Նուն ուրիշ շատ աղեր սկզբանաւոր  
կը պահանձ գտանք զի զարդարութեան էն յօրինուած յետոց:  
ինչդեռ կը առնենք ուրիշ ձեռադրաց մէջն ալ:  
Ենաց վայս անընդ բան թարգմանէն յառաջ-  
բանէն օքնական է բառնեցրէ:

Ըստ վիպութեան թարգմանչին եւ Գառա-  
նեցոյ՝ հայերէն սրբի թարգմանութիւն շար  
Պորիկի գրաց, բայց մաս այս վրացերէն թարգմ-  
անաւուք է: Սակայն հայութէ անց զիսային Աստրիդ,  
որ լոյց ելաւ Եղիսաբէդի գրաստան, աւելի հնագյուն  
թարգմանութիւն մ'ալ մեած է, որմէ թարգմա-  
նաւուն է Նոյն խի վրացերէնը: Հայութէին հայ  
լըաւուն գրաց այս նամակն առ Անեծ. Հեղինակին  
Մատուցած արարատին,<sup>3</sup> է այսպէս: «Աստուած արա-  
րատը Եանն Պրոլուսի Դիակադրոգի վերը գտի թարգ-  
մանութեան գրաբիւն: Պոն որ ձն նաև նաև նաև նաև լուց  
գործէ եւ եւ զնի որ ի վրաց լըաւուն ի միջն դարու  
գործարեալ է: ամենայնը, — բայց ինեւ ի, —  
օրինակ յԵղիսաբէդին պահէւալքն ի վրաց լըաւուն  
յօրինակեալ են: Եւ հնագյուն թարգմանութիւնն  
առաւել է: Կատարում թեամբ արարատ է քան  
պահն: առանց կերպսի թեամ վայսն թարգմանու-  
թիւնը: ի հոյց վերը ինքն յարդարեալ է, եւ վեր-  
ասին հայերէն թարգմանեալ:<sup>4</sup>

“Պատեհագործարնին” Ն Տեղինքի հաւանական չեն Ասմարի պայմանի համաց վարդապետ թագավորական թագավորական թագավորական պատեհագործարնին այսու որ նաև Սիմեոն, Կ'ըսէ, թագավորական թագավորական մինչեւ իւ առաջ թագավորական զջանիւց կը գնէ: Զջանիւ խօսեւլ՝ զգացրու պապոցոյ մը չէ այս պարուաց: անմուր չէ թղթ հանրական որ միեւնակն դործն կրիկն անդամ թագավորական կրտսեաբաղն սա առաջ դժուար դժուար առաջ առաջ ապահով կ'երեւայ Հայերէնակատիւ կամքին, միայէն նաև այս Եթ նյու իսկ վայսերէն նյու նաև անական հայ թագավորական պատեհագործարնին այս Վահն բան կը պարզէ, եթէ այս ք մաս ձեռնակին, զոյ տեսան է գրանականն Աշխամին, ըստ անեսէ, պայմանի հարապակւ թիւն մարտէք ունի նաևն, յըս բանգրին համար, մինչ այժմ թագավորական են առ այս նկատմամբ ունեղան արթէքու գրթէ ունին: է:

Անշուշտ հնագոյն հայ թարգմանութեամբ

112, 25) Τῶν νορῶν ἀραιά εἰδῶν ψυχὴ δυνέτως ῥῖξε τις ἐν φράσεις. Επειδὴ θεραπεύουσαν ζητοῦσαν εμφάσεις θεραπεύεται. ή μήτε ταῖς vel potius apertas significaciones.

“Մատենադարան,, էջ 669:

Հ Հման. Հառած իր, զի եւն յաճախ:

<sup>2</sup> *Q. B.*, *t. 313*, 5 (= *Bijdr.* XCVII, p. 82, 23.)

<sup>25)</sup> Τῶν νοεοῦν ἀριστερῶν μηχανῆς δευτέρων ἔχει τὰς

λατινίσμων σημαντικός ορθογραφικός όρος είναι σε αυτή την περιοχή.

*4c. ab-4nt tacitas vel potius apertas significaciones.  
4. 2. 45. 3. t. 16. 15. b. 2.*

- Հայութ. կ. էջ 16, 15 օւսն:
- 2թ. էջ 298, 10. ճկդր եւ յաճախ:

• 1b, 42 83, 10;  
• 2c, 49 400, 11;

• ४७०. ६१ ४००, १८  
• ४७०. ६२ ४७४, ७ त्रिं.

Օրինակի համար՝ ի մէջ այլոց կը պանենք. (Կթ. 3) բան մ'եթէ մասերէ բաղկանաւ. “Եղիսի անդա-

TERMINOLOGY

Կայ քանի մը տեղ աւ, ուր յայտնապէս կը տեսնուի որ թարգմանիչը շփոթ տեսեր է կամ նաև սփառ թարգմաներ. Պրկից կ'ըսէ թէ այս բանն որ ժամանակաւ կը չափուի, ի դեմք է որ ի ժամանակի առ ըլլայ և ներորդ է Այս խօսքն է թարգմանչին դրածը. «Դուք եթէ ամանակաւ չափի, ընտառի մնա՞ն զի ըստ ամանակին եղանի՞ եւ եւ. Տայուապէս կը տեսնուի որ քրօնոշյալ (ի դեպէ) կարգացրէ որ քրօնուկօն (մերաւուր, ընդունի): — Բայս Պրկից՝ այս բանն որ հազրդ է ժամանակի, նաեւ ըստ թույ կը յառաջնայ. Թարգմանին ընդհակառակի կ'ըսէ թէ շստ թույ որպես մինի<sup>2</sup>: Հոգերեւայ թէ շփոթեր է թարգմանին որքըն (զունել, իրկիւլ) իւր միջակն որքընօպաւ (իրվուլ, յառաջնալ եւն) ձեւին հետո. — (Ճնշ. 386, 4) «Ամանայ և ներական յամանից յետին փետուիծից», փառակա «հաջրդուի կամ անցանէ», ինչպէս ունի բատգրին աւ. (= ՕԽՎ, ր. 97, 100... ձև պանցա զ օւ ՛մ). Տայանի է ուրեմն որ թարգմանչը շփոթեր է գուտա (երթալ, յամանիւր) եւ գուտըն (անկիւլ, յամագործել): — Կրայինից գեղ պայփիի կոտրուի բերել համ. բոյց վան համառոտութեան կը շատանանք զնել լսկ երկու օրինակ, զրոյնք առաջ ընաբրի օնտութ նաև անշնար է հասկնաւ: «Ես այս, կ'ըսէ թարգմանիչն, ոչ յամե (ձեւ, ամի է) ամենանիք նասույր ենեալ»<sup>3</sup> Ըստ ինքեան անկունագետ հայոյ մը համար ասկէ պարզ խօսք չի կիսաւ ըլլալ. բոյց թէ ինչ կը նշանաւէ այս խօսքն պին ոչ ոք կիսաւ առենցուած: Յիշ շալանախալաւութեան եւն, որ կ'եւս առ կիսն նմանուղարթիւն է յունանին, իմասան է՝ «այս անս ամենուն հանդիպելն չի դադրի:» (<sup>4</sup>) Մեկնութիւնն այս է. յայիք բառ առ բառ կ'ուն շնոր կ'այս լիր (passio) որ դադրի զամենեցութեր լինեն, միայն թէ թարգմանին պայծից բառն (հոս կ'իբրը փիթս-փայօրէն մաօք առեւալ): Թարգմաներ է նիւթական բանակը (վիշտ, սերութիւն, վասն եւն), եւ աւելի յուղցուցիք վախակար ընեւլով: — Ուրիշ տեղ մայ կ'ըսէ կարպանը, պայտական է և սայզ

եռութիւն։ ասոր իմաստն ըստն հոկառալին է, այսինքն թէ սայն որ եղական է, չէ ուրեմն տակաւին պայման զարդ գեր ըլլայ՝ Խական հայոց այսուհետ մարդուն և աւելաց աշխատանք այլուր, թէ երես իւր քահանա բնագրին մեջ պետք է փնտառել, վասն զի յընը հոս պայծառ է, եւ տարիդ չըր կիսոր տալ պայմանի Խամաստառութեան մ'որ թէեւ հարելին է ինը իմաստալ պայման առ հասկենալ, բայց սովորական ոճով խօսեալիվ՝ բորբոքին ուրեմն իմաստառնի։ Եթզազկն թէ երես յըն բնագրին ազդեցութեան նշան համարից այն առ ոտքից մ'որ յընը թէ երես է, ճշգիւնական թէ են ն'ենու նաև հայր <sup>2</sup>:

Յանձնական պայմանի աղդեցութեան փոխարքն շատ աել կը գտնենք պյանփիր բառեր եւ առողջ թիւներ, որ թէեւ յանձնան մանկակիրսով՝ բայց բարորդին այսպահ եւ անձնան ոչ միայն յանձնի, այլ եւ այն բառերուն, որ այլ շատ թիւ հոյ նման գրոց մէջ կը գործածուին. թէեւ չենք ուշեր բայց ասով որ առանք տնօւն եւ գրոց մէջն իմայ առաջական են. Օքինակի համար. «Եազարդ Արցանցի եւ Ալբարոցին»<sup>3</sup> (այսինքն՝ մեր բառերով՝ «արտազրուլ» եւ «արտազբեալ», ըստ ըստ յանձն պէտք էր անդամուշ «յարածող աշխալ») — «Արցանց առաջարկութիւնն եւ հանձնարկն» (որ շատ յաճախ կը կրիպտու, ինչպէս առ Հաստարակ նուած մէկարևերն ալ), փախանակ յանձնն չուուժադր բառին, զը մեղք միտ «մոնկացութիւն» թիւ թարապետական, այդինք գիտարթիւնի. «Որոց բարութիւն նշերան է ի փոք. աներից է ինչպէս է յոյն, եւ ինչպէս կըսն այլք. սակայն այս բառն կինայ գուցիք այլազդ ալ մենունիլ.» — «Անմանա ուղարկացաւունուն լաւ գոյն է քան զօրս յանձնեն ներեւեւ-եսունին». <sup>4</sup> (եւ այլ ասոր շատ ձևենքրո) այսինքն իսօսեալ մեր յանձնեաց իմաստափական լըզուով, (զօր շատ մասին մէջ յարոս ալ կը գործածաւ անհնարինն (կամ «ներեւեւ-ապացուցիչն») լաւ-պային է քան զենթադրեան. »Հոս յանձնակի նուժութասուս, նվօտիցիս եւ բառեր գործածուած են, զը այլք միշտ «ենթադրոյ», սենթակայիլ եւ բառենոց թիւ քանինած են եւ գետ. կը թարգմանեն: — «Աչ կարուսանան մեռուն առաքուած-նուն»<sup>5</sup>, այսինքն՝ «անդր»

<sup>1</sup> P. 126, 5 = L. p. 68, 37.

<sup>1</sup> Καὶ τοῦτο πάντα τὸν ἀπόστολον εἶπεν οὐδέποτε μηδὲν αὐτῷ συμβούλιον.

• 27, 1 в.в. = VII, p. 53, 4 ес. 801иарс  
о, ил тò парадоксòн в.в. гаине рои. 4амашаштасишиа-  
и. 4ако же то же в.в. в.в. в.в. в.в. в.в. в.в. в.в. в.в. в.в.  
и. в.в. в.в.

\* Փ. 40, 6 — XI, p. 55, 18.  
\* Փ. 46, 19 — XIII, p. 56, 3, 4 սարա ոյն . . .  
ոյա. Հման. Եղ. 133, 2 եղա.

\* Διη., 69, 6 = XVIII, p. 57, 48. πᾶν τὸ ὑπο-  
κόν τινος κρείττον ἐστιν τῆς τοῦ ὑφισταμένου  
ς. Λεμμα. Διη., 70, 3. Ιη., 83, 16, 17 εἰς. δική αὐγῆς.

μανποιαδ εις εκρετωγεναια, ειναι. (Σεμιν. 2θ, 298, 10.)  
μανποιαδ, τριποιαδ εις εκρετωγεναια (φιλ. 39, 1) εις εργαζομενοι  
προστασις (= XI, p. 54, 47). φιρρεωμενοι εις εργαζομενοι.  
εις εργαζομενοι εις εργαζομενοι εις εργαζομενοι.

<sup>47</sup> δαυτὴν ὑφίστησιν ἔτει.  
τίκτυ. 377, 9 = CXI, p. 96, 21 . . . τύπων και-  
σεων.

Այս ամենը կարծէնք կարելի է մենքն այս  
պէս : Արացերենք թարգմանուած էր յանձնաթօն  
ընազիք մը նշանակն ահա բառական առաջ . առաջ տնակ պիտի լրացն ի արակէ թարգմանիչն մը ալ յու անձեւ : Տասեր եւն, որքան թղզուն կը ներեր ան-  
շոշշա ասով բառական պղյացիլով տեղ տեղ յու-  
նարքին հետեւող թեամբ շնուած է մէ էրք : Եթէ  
Տայն ի ամեն թարգմանեց փացերենէ, այսպիսի բառ-  
և ենք կամ ըստ շնէ մաս կամ ըստ օրինակի պղյա-  
ւեա յունանաման - փացի ձեւերուն յերիբոց : Ասվի  
ծագեցաւ այս նորանշան երեւոյթն, որով մէկ կոչ-  
ման մասց շատ աղքատ յանձնաթօն պարգևագործներն, միւ-  
լովնան շատ տեղ ալ զարմանալիք կախութեամբ  
բառեր ծանու : Ասով կը մենքուի այս ալ որ միօրի-  
նակութիւն չլցի թարգմանութեամս մէջ : Արդի  
շատ թարգմանիչք իմաստափրամն բառերու որոշ  
մէթոք մ'ունքն, այդպէս որ յօնանքն ըստ մը  
քը թե իմաստ միւնքն այս բառանի կը թարգմանեն  
ուր մէր թարգմանիչն ասոր Տակառակ միւնքնից  
բառն մըթիք պղյուկն է և մեթիք այնուէ կը փօխէ և  
հայ : Մէր այս կարծէին հաստատու թիւն առնելիք  
համար՝ պղյու բնագրին հայրն չետ հումկանացը  
անհրաժեշտ է :

Յայս վայր բերած օրինակներն կրնանց ար-  
դեն դրու լեզուն վայր գտաղափար մեջ կազմել, որ  
լինիքի այս պահեցն է, որտե՞ւ “Աշյալթի” անունը առաջ  
անաօթ զրաթիւնք: Ցիշենք նաև ներքյաստ-  
կանի անհետթեթ ձեւեր եւն եւն: Ի հարկէ ոչ  
ամեն բան թարգմանչն յատուկ է, այլ մեն մասն

այս լեզուի շնչառնին արդիւնքն է, որով թարգմանուեցած միջնին գարու սկիզբն ու մեջբեր բազմանձիւ դրեանք, եւ որով շատ անցած բարի տողորուած էին գրիչը: Մեծ բաժին մ'ալ կ'իշխան գրչագրոց

Հայ ընապիրն շատ թերի եւ ոչ սակայ տեղ բայրովին անհման է յդյն ընապիրն, որուն վայ երկու խօսիքն մեր նախառակին գուրա կը համարինք: Ըստ համրապէն հայն աւելի կտորներ քիչ ունի՞ց բայց շատ ու չափին աւելի շատ պակաս ու թերի եւ համառառած կոնկորդի: Բայց ի մաս ուղարկաներէն, շատ հաստաներ զիմքէ կիսով՝ (մեծ աւ մասամբ միջնէրէն) կիսատ են<sup>3</sup>. անց աւել աշխարհ հաստ են հազիր քանի մանշանանի բառ մասաց էն, որ հաստի նշան է ձեռապարու պայտառութեան: Հաստու անեն թառ ու սակայ մասն գուն մեր ձեռապարուն չէ ծիցը թաք մանութիւնն, այլ ծայրապար հաստու սուռ թիւն են, երեսն մինչեւ անդամ այնչափ որ աւելի ցանկի կը մանմին է և վեճոցակն քանի մը հաստագ բարութիւն կը պահին է, իսկ մեկ ցանին ընապիրն անհման են<sup>4</sup>.

Հաստուածներս պայ վլժակին ի Տարեկ կը հէտեւի որ հաստուածութեւուն ալ ըստ տեղ կը արան չեն, թէ եւ այսի կորդաք կը շորտուակինն կոստիերք: Խոկ հաստուածներս վերնորգըրեն հազիւ քանի մը տեղ այցն են: Այսի ընդհանրաւ

' वा॒. 128. ४.

¶ φίλ. εὐ. (XIV, p. 56) γωνίαν *αντικαμάραν*  
διακονούς (ἀνάποντος, ανθερόντος) *φιλοπάτηραδιακονούς* (εντόντος  
ηγούς, περιστατικού) *αντικαμάραν*, *έπεροντος*, *μημ*  
χωρόντος<sup>2</sup> ήταν αυτό το μέτρον που παρέβαινε την αναμνήση, αρμόνιο  
Στάσης. φημ., 62, 9 *“ζωντανάραντης* ήταν η παραπομπή, αρμόνιο  
της ψηφιστικής της μεριππούς (— XVIII, 56, 30 το κατό<sup>3</sup>  
νούν και τὸ συνώνυμον). Νοικούσην μετρ. μετρ. ώντος μετακρήτη  
ρυθμοφόρου μετακρήτην ήταν μετρ. μετρ. διαδικτύου ήταν  
αρ. φ. 55, 15 “ταῦτα δι-αντικαμάραντα”, (— XV, 1)  
55, 41 το πόσος επαντο έπιστοτεκνον. *αντικαμάρα* ήταν, 102,  
41 το πόσος επαντο θετικόν, (— XXIX, 13, 53, 48 έπιστοτεκνον.  
Φιλοβούτηρην μετρ. μετρ. φημ., 63, 9 = XVII, 5, πλ. 57, 43  
έπιστοτεκνον την παντί *αντικαμάραν*, έπιστος ή, τη μέτρα  
της μετρ. σημείου μετρ. μετρ. *αντικαμάραντα*. Φιλοτεκν. 4 (29  
288, 4 = 28, 39) έπιλ. έπιστος *αντικαμάραντα*.

“**Գ**ուցեց այս կարգնեւ եւ, իւ, 89, 2 “**Դ**երք պղութիւն, ( = ըստ 62, 13 **թշունու** մի, “ապահով թիւն, չմաս, չմաժ” 332, 5 (ուր ըստ 89, 8 **թշունու** պատշ յղեւ), կաւ, 271 1 “ամենայն ընթաց պատշ յղեւ, պայինիք” բար պատշ, (որ թ. 76, 37 դպէ ու խցիւս ալուս) բար պատշ յղեւ, լաւ կաւ (Հք. 271, 13) “ամպակնաւ պատշաւ, յիւտ, – 2 կաւ լաւ կաւ (Հք. 287, 15) “**Դ**երք ամանինիւն է զրութիւն, ու ուրդ էն, բար պատշ յղեւ, կաւ լաւ կաւ պատշ, իւ երկ կաւ անցնեւ, մի, “պատշ յղեւ բար պատշ յղեւ, . . . պատշ յղեւ, ( = LXXXIV, թ. 79, 18 ձուլութուն առ առ ձուլութուն ձև ուրդ) եւ այլ ամանինիւն”

¶ Орфейкъ Сюнди, № 32, 10 "р. չափանիշութեան  
կըրտ, - մի, 375 ք. մաս թառութեան, - ց. 387, 2 "յա-  
մանակ պարունակ, ց. 411, 11 "ի պատճ, ("ի պատճ"), - վ.  
479, 11 "առանձին մ. բարձր պատճ, ց. 112, 5 "ու պար-  
անաթարագում, ... ի ներք անհարցին, - թթ. 117, 2 "պաս-  
ենքրութեան մաս ապահով քան պայունիքի և առ կարո-  
ւ, յիշեալ քանակաւ, եւ առ առ, - կ. 313, 20 "անթե-  
շտենեալ ի պարունակ թարագում, - թթ. 316, 7  
"ու յունակ է ի ներք պատճարակ եւն եւն, ու քան պար-  
անաթարագում, ց. 270, 5 "պարակ թերթեանց, "անդա-  
րական ի փոքր եւ եւ անդարական եւն եւն, զա-  
րութիւն միջնաւ աւելուր ից համարելու,

«Օրինակ ՃՓԸ Հաստիքն (Ել 387, 17) խոսը «Եւ սոր անհանգը են ի միմանց, բայց թաղը են ՕԽՎ Հաստիքն, որով կը պահին» թ. 87, 51 էւ ծէ — 53 եւ 88, 12 աւտօն եւն:

պէս աւելի վերնագիր ունի քան յոյն, որ միայն սկիզբներ ունի քանի մը հաս: Ասկէ յայսնի է որ ի՞չ մեծ պարագ պէտք է որ ըլլայ ապացույք հատարակութիւնն Պրոկլի հայ թարգմանութեան: Բայց յամենայն գէկո՞ո ու միայն մեր սատեհագրաւթեան, ոյլ եւ եւրապակոն բանափրութեան համար մեծ առդիւնք կը շահուի, եթէ է ի ըլլա բերուի Պրոկլի մանաւանդ հնագոյն հայերէն թարգմանութիւնն, որ յէջխամին կը գտնուի ի ըստ անզղացի գիտականնի:

4. Յ. Տ.



## ՊԱՅՍԱԿԱՆ

ԳՐԵՄԱՆԱԼՈՒՆՆՈՅ ԵՎԻՄԱՐԵԹՈՒՊՈԼԻՍ  
ՔԸՆԵՐԻ ՍԻՐԵԲՐՈՒԹՈՒԹԻՒՆՆ. ՄՐՑԽԱՆԱԹԻՒՆՆԵՐԻ ՈՒ  
ՄՐԳՈՒՆԻ ԿՈՂՈՎԵՇՈՑ ՎԱՐԺՄԱՌՈՒՄԸ

Ենցած գէպքերը, վաղեմի պատահարներն երեւան հանելը՝ չէ թէ միայն զգածում մը, պյ նաեւ պարտք մըն է: Աս կը պահանջէ մեզմէ արդարութիւնը, որ յայսնուելու կը փափաքի. աս կը պահանջէ ժամանակին խուզարկութեան հոգին, որ մէկ հղոմանէ ձարակ կը մատահարաբէ մոտաց լուսոյն ու մեկակ կողմանէ կը լուսաւորէ քօզզավ:

Դրամսիրանախցի մէջ տիրող ներքին կողմակցութիւնները, նուզազպետութիւնն ու շարունակեալ խուզովութիւնները՝ երկիրը բոլորավին փանալու սահմանը բերած էին, երբ անդիէն իր արեւելան սահմանները երեւան կըլլէ ազդ մը, «մէկ ժրածան, կարողութիւն ունեցող, արդարակորով ազդ մը» վաճառականութեան ու արևեալոց օծեալը, պատրուած ու նեղուած պղտի հայ ազգը՝ — իւր հաւատքին մարտիրոս՝ որ նոր հսյունիք մը կը ինդրէ իրեն:

Դրամսիրանախցի պյ ատենի իշխանը՝ աղջէն ձանշալով իր երկիրն ողբարձրի վիճակը, որպէս զի արդէն շատ բաներու մէջ պահսուաթիւն կրող երկիրը ձարտարականաներով եւ կարաւարեալ բարեւառքէտէններով հարստացրն, եւ ասպ թէ երկիրն հարցեցութիւնը տեղը բերէ եւ թէ իր անուան վրայ խօսելու աւելի ընդունեցաւ սուարները:

Ազյանիք երկու անգամով պանդիտացան այս իրենց նոր հայրենիքը: — Առաջնին՝ «պատի գաղղմականութիւնը» հասդիպեցաւ գէկորդ Խաղոցի թ. ի ատեն 1654թն: Զեռուցնի մացած հատակուողներէն այսափ միան գիտնիք՝ որ իրենց առաջնորդներն եղած ըլլան Մարտիրոս

գամատրա անուն մէկն եւ Ազպէյ Նըլապէ: Սակայն այս հեղաւ շնչացին երկայն ատեն երկիրն մէջ. վասն զի ներքին ու արտաքին խառնակութիւնները վերանորդուելով՝ զիեներ կամ իրենցմէ շատերն ստիպեցին որ շուր մը երկիրը թողուն ու իրենց յառաջուան տեղերը քաշուին: — Ոմանք՝ Այրէկէցի երկիրն արեւելան սահմանները մացցին:

Երգորդու — բան ու խրովին — գաղղմականութիւնները պատահեցաւ (1672թն), երբ Մոլտավայի իշխանը Հայոց կրօնին գէմ հարծանը հանեց: Կարս գաղցողներուն մէջ կը գտնենք ի մշջ այլց իրենց առաջնորդը Զիլիֆտար: Մինաս եպիփոպուն եւ որիշ եկեղեցականներ: Ասոր վրայ Այրէկէց Անգու Միկուլչի (Ճորժանի) ու զշագաւոր հայ եկեղեցւոյն ժողովողապետութեան պատմութեան մէջ յաջորդ տեղեկութիւնները կը գտնենք գրուած: «Ապա մինչ եկն բազմութիւն հայոց յերկրէն պուղանաց եկն ընդ նոսա գերապայծառ եպիփոպուն իւրեանց Մինաս վարդապետ Զիլիֆտար ովու կոչեցեալն եւ պյդքազումք քահանայք, որոց անուանք են այսպիի: ու. տէր եղիացն սկզբից, մինարուլ անուանեալն որ էր աւագ քահանայ ընդ բոլոր երկիրն պահուածանաց առ տէր ասիմուր ըն խօճան նիգ օշեան, որ աստ ձեռնադիմցաւ: ի նոյն վերցյագեալ մինաս վարպակտէու: Ասոնցմէ զաս պատմութիւնը կը յիշասակէ նաեւ պ. Զաքարիա, Թէոդորոս ու Խաչատուր քահանաները:

Գլխաւոր տեղերն զրոնի աւելի բազմութեամբ բռնեցն Հայերն՝ ինչպէս ամեւուն յայսանի է — եղան մանաւանդ Կերպա, Այրէկէց, Պաշտպակով, Սէրբից, Պիտիկից, Զիր-Շօմիե, Պանտա, Բէդէլէ, Կէօրկէն եւ այլն: —

Առաջիկայ գրութեանս նպատակն է այս գաղղմականութեանց տեղերուն մէջն առանձինն իմ կերպով Նշինարեթուպուրց վրայ Խօսիլ: Ասոր վրայօք՝ քաղքիս դի անտառան մէջ գտնուած արձանաբարտութիւնները մուշակներն ու արտասիրաններն ըստ մասին ընդորինակուած ու ըստ մասին թարգմանուած՝ պիտի տեսնեն ընթերցալները՝ Ա. Թէ Երդ եկած հաստատուած են Եղիսաբէթուպուսց ազգ այնիք իրենց հիմակուան բնակութեան տեղը ք. Թէ դրանս սիրուանից իշխաններէն ու Աւստրից հայուններէն ինչ առանձնանարդհութիւններ ու արտանութիւններ ընդունած բնուունած են, եւ մասնաւորապէս Գ. Թէ ինչ միջոցներ բանեցնելով եղած են Հայք սեպէական տէր հիմակուան Եղիսաբէթուպուլիս քաղէրն